

Ադար չորս տեղամբ է հրապարակից:
Մորություննեան աեւն է ի համար
Սաւե խան ծառի հարեց :



Տարեկան գիշե է լանդի և ըլլ 120.
Դաշտական բաժանութեղին
ու տօնառայի ծափակը վարելու են :

ՀԱՆԴԵՍ ՈՒԹ ՕՐԵԱՅ

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Բ. Տ Ա Ր Ի 1861

ԹԻՒ 3

ԵՐԱՄԱԿԱԿԱՎԱՅՐԵՅ ՎՐԵՅ ԱԶԳԻՆ ՈՒ ՄԻՋԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱԴՈՒՆԱՅՆԵՐԸ

Իրաւունքներու նկատմամբ՝ պարտաւորութեանց կատարումն այնպէս մեծ ու կարեորէ, որ իրաւունքի մը տէր ըլլալուն վիառը, անոր պահպանութիւնն ու տեսականութիւնն ան պարտաւորութիւններուն կատարումէն կախում ունին : Իրաւունք մը ստանալ տուսողը բնութիւնը կամ արդիւնքն է, բայց անիկա վայելել տուսողը պարտաւորութեան կատարումն է : Պարտաւորութիւնը թէպէտ ծանրութիւն է, բայց այնպիսի բնութիւն ունի որ իրաւունքին տիգութիւնը պարտաւորութիւնը կատարողին միայն կ'ապահովցընէ : Ասկէ կը հետեւի թէ ինք զինք կամ ուրիշը պարտաւորութեան մը կատարումէն ետ բըռնեն : Իրաւունքին վայելմունքն ու անոր ապահովութենէն զրկել է : Աստեսութիւնները, եթէ շիտակ են, պարտին ստիպել իւրաւունքի մը տէր եղողները որ իրենց իւրաւունքին գոյութեանը վրայ կուռելէն աւելի սաստկութեամբ և յարատեսութեամբ իրենց պարտաւորութիւնները կատարելու համար կռուին : Արդարե երբեմն իրաւունքի մը գոյութեանը զանխուլ մնացած ըլլալն, ուստի և չձանչցուիլը՝ մարդիկ բուն իրաւունքին համար կռուելու կը ստիպէ : այսպէս, ըստ մեզ, Միաբանութիւնը իրաւամբ ու կրնանք ըսել թէ քաջութեամբ ալ իր իրաւունքին համար կը կռուի : Բայց դարձեալ, ըստ մեզ, նոյնչափ իրաւամբ, նաև մանաւանդ դիւցաղնաբար կը կռուին ազ-

գային իրաւանց կողմնակիցները՝ զիրենք իրենց պարտաւորութեանը կատարումէն զրկելու կամ ետ բռնելու ջանքին դէմ : Թէ ինչ է ազգին պարտաւորութիւնը որմէ անիկա զրկելու ջանք մը կայ, քիչ մը ետք պիտի ցուցընենք, հոսդիտողութիւն մը ընենք : Երուսաղեմայ խնդրոյն վրայով ծագած վէճերուն մէջ ուշադրութեան արժանի կէտ մը կայ, զոր չենք կրնար լուսութեամբ անցնիլ, թէպէտ կը կասկածինք թէ մեր ընելու դիտողութիւնը երկու կողման ալ ծանր պիտի թուի : Միաբանութեան կողմնակիցներ մասն այնպէս կը մտածէ կամ այնպէս մտածել կ'երեցընէ, որ ազգային իրաւանց կողմնակիցները*, որոնք միանգաւ մայն Սահմանադրութեան կողմնակիցներ են, ազգային կրօնական զգացումէ զուրկ, չայաստանեայց եկեղեցւոյն աւանդութիւններն ու կանոններն արհամարհող, մանաւանդ թէ բնաջինջ ընել ուզող և Եւրուսաղեմայ ստացուածներն ու եկամուտաներն իրենց ձանիերուն մէջ առնելով անոնք վատնել ուզող թիւրամիտ մաքառողներ են : Ազգային իրաւանց կողմնակիցներն ալ այնպէս կը մտածեն կամ այնպէս մտածել կ'երեցընեն որ Միաբանութեան կողմնակիցներն ազգին յառաջադիմութեն ու բարեկարգութեանը թշնամի, իրենց

* Աս վէճերուն մէջ երկու վիճող կողմերն իմացընելու համար, մէնք մէկուն՝ Միաբանութեան կողմնակից, մէկալին՝ Ազգային իրաւանց կողմնակից անունները տալ ընտրեցնէք : Խառնը եւ լուսաւորեալ յորշորջումներն անարգական և անիմաստ տիսղուններ ըլլալուն համար, մէզ զի միեւն չեն : Բայց թէ ինչո՞ւ համար Ազգային իբաւանց իունիսին կը սենք, պատճառն ուրիշ անդամ կու տանք :

փառասիրութիւնն ու շահասիրութիւնը յադեցնելու համար ազգային իրողութեց վրայ բռնանալու նպատակով, ազգին ճշշմարիտ օգուտը վնասողներուն արդար պահանջմանցը դեմ վասակօրէն պատերազմողներ են : Աս վէճերուն սկիզբէն մինչեւ հիմա հրատարակուած բազմաթիւ գրութիւններուն խիստ մեծ մասը՝ երկու կողմէն ալ աս մտածութեանց ազգմամբը գրուած են : Կառուոյ մը մէջ կռուողներուն իրաւունք ունենալը կամ չունենալը պարզապէս վնասուելու տեղ, յանցանք, եղեռագործութիւն, չար դիտաւորութիւններ վնասելը ստորին մտածութեան նշանակ է : Կռուողներուն բարսյական բնաւորութիւններն ահարկու գոյներով նկարելով, և այնպէս անոնք յանցաւոր ցուցընելով ու ամբացընելով չու բնավորութիւնները կը պարզն և կռիւները կը վերջանան, այլ, եթէ ասոնք ընելու հնար կամ միջոց մը կայ, կռիւ եղած բանին վրայ անոնց իրաւունք ունենալը կամ չունենալը անոնց համոզցընելու աշխատին է : Մենք նախընթաց յօդուածով ազգին իրաւանցը հետ Միաբանութեան ալ իրաւունք մը, և ան իրաւունքին ինչ բնութիւն ունենալը, և ուստի բղխելը բացատրեցնիք, սա նպատակով որ Միաբանութեան իրաւանցը վրայ տարբեր կամ հակառակ դաշտափար ունեցողներն անոր վրայ ուշի ուշով խորհին : Ճիմա Միաբանութեան պարտաւորութեանը հետ Ազգին ինչ պարտաւորութիւն ունենալը պատի բացատրենք, դարձեալ նոյն նպատակով որ ազգին պարտաւորութեանը վրայ տարբեր կամ հակառակ դաշտափար ունեցողներն ալ նոյնանկողմնակալու հասուն խորհրդածութիւնն ընեն :

Առօրբ տեղերուն մէջ մասնակցութիւն ունենալու իրաւունքը՝ ազգին ներկայ վեճակին մէջ անոր ամենէն մեծ արտօնութիւնն է : Երուաղէմ ազգին համար իշխածինէն աւելի կարեորութիւն ունեցող տեղ մըն է . քանզի Երուաղէմի մէջ մասնակցութիւն ունենալն է որ ազգը Քրիստոնեայ աշխարհին կը ճանչընէ : Զկայ բան մը որ Հայուն քրիստոնէական բազմաժիւղ, բայց մի ընատանիքին մէկ անդամն ըլլաման այնպէս յայտնի ցուցընէ, ինչպէս ա-

նիկա Քրիստոնէութեան կերպոնը համարուելու արժանի տեղը մը մէջ, ինչպէս Երուաղէմն է, ուրիշ Քրիստոնէայ եկեղեցիներու հետ բազմեալ տեսնելը : Եթէ տասը դարէ ՚ի վեր մարդկային ընկերութեան մէջէն բարբարութիւնը վերցընելու ջանացող ու աս ջանքին մէջ յաջողութեամբ յառաջ գացող Եւրոպական քաղաքակրթութիւնը սա ջանքին մէջ ալ պիտի յաջողի, որ Քրիստոնէայ ընտանիքին անդամներուն մէջէն եսութիւնն ու հակակրութիւնը վերցընէ ու սէր և համակրութիւն տնկէ . եթէ արդէն անցած է ան ժամանակն՝ ուր Հայը զատեւ անկախ եկեղեցի մը, զատ դասանութիւն մը ըլլալը պատկառելով կը յեշէր ու գրեթէ կը ծածկէր, երբեմն դասալիք ալ կ'ըլլար, հերձուած կոչուելէն վախնալով. եթէ, կ'ըսենք, ան ժամանակներն անցան, և Հայերը Եւրոպիոյ լուսաւորեալ մասին առջելը Քրիստոնէայ եկեղեցի մը ճանչցուելու սկսած են, և աւելի ես պիտի ճանչցուեին, պէտք է որ ազգը Երուաղէմի մէջ համարձակութեամբ ու պարձանօք երեայ, և քրիստոնէական ընտանիքին անդամ ըլլալուն արժանի երենալու ամենէն աւելի հոն աշխատի . Ազգին Երուաղէմայ մէջ, իրմւ քրիստոնէայ ազգ և դաւանութիւն, մասնակցութիւն ունենալու իրաւունքէն անմիջապէս յառաջ եկող պարտաւորութիւնն ասէ : Ասիկա ազգային պատրոյ կէտ մըն է : Ուրեմն եթէ Երուաղէմ ազգին համար ասանկ կարեռութիւն ունեցող տեղ մի է, ազգն՝ անոր վրայ հսկելու և անիկա պայծառացընելու պարտաւորութիւնն ունի : Երուաղէմին կարեռութիւնն աս պարտաւորութիւնը ազգին վրայ կը դնէ . բայց ան պարտաւորութիւնը կը բղնէ ազգին անբանաբարենի իրաւունքէն, որ է անոր ստացման կամ տիրութեան իրաւունքը : Առ իրաւունքին զօրութեամբը և վերոյիշեալ պարտաւորութիւնը կատարելու կարող ըլլալու համար՝ պէտք է որ Ազգը Երուաղէմայ նիւթական վիճակին տեղեկութիւնը, անոր հաշիւն ու համարն ունենայ : Առ անանկ պահանջում մըն է որմէ ազգը չի կրնար ետ կենալ, բայց եթէ իրաւունքը կաշկանդելով, կէս կորանցընելով

ու բոլորովին կորսուելու ալ վտանգին մէջ գնելով : Ազգը Երուսաղեմայ նիւթական վիճակին բնական համարառուն է :

Հոս կը մնայ քննել թէ արդեօք ասպահանջման գործադրութիւնը Միաբանութեան հոգեոր պաշտօնին և իրաւասութեանը, կամ անոր կղերականնե թեմական իրաւունքին կը հակառակի՞ : Ազգին ու Միաբանութեան իրաւունքները տարբեր բնութիւն ու բնաւորութիւն ունեցող բաներ իրենց առարկայ ունին, մէկը մարդկայինը, մարմնաւորն ու աշխարհականը . մէկալը՝ Աստուածայինը, հոգեորն ու եկեղեցականը : Ասոնց սահմանը ինքնին այնպէս որոշ է, որ չեն կրնար աւրուիլ կամ իրար աւրել, բայց եթէ երբոր իրենց սահմանն անցնելով իրարու խառնուին : Միաբանութեան իրաւունքը բոլորովին և ապարզապէս կրօնական և աւետարանական իրաւունք է . ազգին իրաւունքը բոլորովին ժամանակաւոր և աշխարհական է : Ինչպէս որ ազգը Սուրբ տեղերուն աշխարհական տէրն ըլլալով Միաբանութեան հոգեոր արտօնութիւնը չկրնար իրեն սեպահականել, ապա թէ ոչ եկեղեցին ծառայ ըրած կ'ըլլայ . նոյնպէս Միաբանութիւնը հոգեոր և եկեղեցական ազատ պաշտօնի իրաւունք ունենալուն համար՝ չկրնար ազգին ստացման իրաւունքին յառաջ եկող հսկողութեան ու մատակարարութեան գործ իրեն սեպահականել, ապա թէ ոչ ազգին իրեն ծառայ ըրած կ'ըլլայ : Եկեղեցին թէ հոգեոր և թէ աշխարհական իրաւանց և իշխանութեան գերագոյն տէր ենթագրելը՝ Միջին դարերու հնացեալ դաշտափար է . և Ճշմարիտ չէ, քանի որ կայսերը՝ Կայսեր, և Աստուածոյն՝ Աստուածոյ տալը քրիստոնեութեան Աստուածային Հեղինակին վճիռն է : Եթէ Երուսաղեմնիւթական տեղ մը ըլլալուն հետ, հոգեոր կրօնական մաս մը չունի, Միաբանութիւնը՝ իբր կրօնական մարմին՝ հոն ոչ գործ և ոչ իրաւունք կ'ունենայ . իսկ եթէ Երուսաղեմնիւթականին հետ հոգեոր և կրօնական մաս մ' ալ ունի, ինչպէս որ իրօք ունի, և անոր վրայ միայն է Միաբանութեան իրաւունքը, Միաբանութեան աս հոգեոր իրաւունքին և անոր Աստուածային սպասաւորութեանը բըլ-

նութեանը ոչ թէ հակառակ, այլ խիստ համաձայն է, որ ան տեղերուն նիւթական և աշխարհական մատակարարութիւնն առնոնց աշխարհական տիրոջը ձեռքն ըլլայ : Մեր ընթերցողները թող բաղդատեն Գործոց Առաքելոց Զ. Գլխոյն՝ համար 1-5 :

Տարակոյս չկայ թէ աս երկու իրողութիւնները, հոգեորն ու մարմնաւորը, Միաբանութեան ու ազգին զատ զատ վերաբերելով, և ամեն մէկն իրեն վերաբերեալ մասին տէրն ու իրաւասուն ըլլալով, քանի որ երկուքը միւնցն բանը յառաջ պիտի տանին, երկուքին մէջ ներդաշնակութիւն մը տիրելու է . և աս ներդաշնակութիւնը կ'ըլլայ, երբոր երկուքն ալ իրարու գործերը հաստատուն և որոշ կանոններու երաշխաւորութեանը տակ կը գնեն : Արդարե հոգեոր պաշտօնը յատկապէս Միաբանութեանը ըլլալէն չհետեւիր որ ազգն ան պաշտօնին դէմ կօյր ու խուլ և համը ըլլայ . անանկ որ անոր զեղծումները կամ զանցառութիւնները չտեսնէ, չլի ու անոնց դէմ չբողքէ : Մարմնաւոր կամաշխարհական տնօրինութիւնն ալ յատկապէս Ազգին ըլլալէն չհետեւիր որ Միաբանութիւնն ու անոր գլուխն անոր գործադրութեանը վրայ անզգայ ու անտարբեր ըլլալու է : Աս փոխադարձ հսկողութիւնն է որ ներդաշնակութիւնը պիտի պահէ . բայց Բնչպէս կրնայ ըլլալ աս հսկողութիւններուն օրինաւորութիւնը կամ տպօրինաւորութիւնը Ճանչցընող որոշ կանոնները չըլլան : Իւրաքանչիւրը կրնայ և պարտաւոր է բաւական համարիլ, երբոր դիմացին դործողութեանցը իրեն վնասակար ըլլալուն բաւական երաշխաւարութիւն ըլլալ ըլլալ կ'ըլլայ : Եթէ Միաբանութիւնն ազգին վրայ անվաստահութիւն մը կրնայ ունենալ, և չուզեր ու չկրնար անտարբեր և անզգայ ըլլալ յիշեալ ազգային ստացուածոց ու եկամտից ազգին ձեռքին և հսկողութեանը տակ բացարձակ տնօրինուելուն, ի՞նչպէս կրնայ պահան-

չել որ Ազգը ստացման և տիրութեան իւրաւունքը ունենալով ան ստացուածներուն ու եկամտից Միաբանութեան կամ անոր գլխոյն ձեռքովը յանձանօթս և թերես ըստ հաճոյս մատակարարութելուն անտարբեր և անդգայ ըլլայ :

Եթէ Միաբանութիւնն ազգին ձեռքին և հսկողութեանը տակ ըլլալու մատակարարութեանը համար միայն հաստատուն երաշխաւորութիւն մը կը պահանջէ, օրինաւոր պայման մը դրած կ'ըլլայ, որուն ազգը հաւանելու կը պարտաւորի : Բայց եթէ Միաբանութիւնը, երաշխաւորութիւն արուելէ ետքն ալ, ազգին իրաւունքն ազգին տալու տակաւին չհաւանիր, իր պահանջումը օրինաւորութեան սահմանէն դուրս կ'ելէ .քանզի ովկ կրնայ ըսել թէ օրինաւոր է որ ազգը Միաբանութեան բացարձակ վստահութիւն շնորհէ, իսկ Միաբանութիւնը, իրեն երաշխաւորութիւնը արուելէ ետքն ալ, ազգին վրայ բնաւ վստահութիւն չունենայ :

Ազգին՝ Երուասղէմին նիւթական վեճակը, հաշիւն ու համարը դիտնալ պահանջելուն դէմ բերուած պատճառներն, այսինքն թէ անկէ զեղծումներ յառաջ կու գան, կամ թէ՝ անոր նիւթական վիճակը յայտնել՝ երդման և նզովքի տակ արգիւեալէ, և ուրիշ ասոնց նման պատճառներ, ոչինչ և տկար են, և իրաւանց առջին ուժ և զօրութիւն չունին : Ապագայ կարելի կամ ներընդունական զեղծման համար իրաւունքի տէր մը իր իրաւանց պարտաւորութենէն ու վսյելումէն չկրնար զըրկուիլ. զեղծման առջևն առնելու համար, ինչպէս ըսինք, օրէնքներ կրնան դրուիլ, և զեղծում եղած ատեն՝ դիմադրութիւն և արդելք կ'ըլլայ: Զուրին ընթացքին առջեւթումք քաշել չըլլար. թումք անոր եզերքը կը քաշուի, որ իր սահմանէն դուրս չելէ :

Ազգն իր վաստերուն, պատճառներուն, իր բոլոր պահանջումներուն մէջ շատ զգուշաւոր ըլլալու է .քանզի խնդիրներն այսուհետեւ լուսաւորեալ աշխարհին առջել պիտի երեան: Եւրոպական քաղաքակրթութիւնը ընկերութեան մէջէն բարեա-

րոսութիւնը* վերցընելու կ'աշխատի, օրստ օրէ այնպիսի յառաջադիմութիւն կ'ընէ, որ արդէն կը գուշակուի թէ ան ջանքերը կատարեալ պիտի պսակուին : Տաճկաստան արդէն եւրոպական ընտանիքին մէջ մտած, և անոր իրաւանցը հաղորդ եղած ըլլալով, եւրոպական քաղաքակրթութիւնը, ուսումնու ու քաղաքականութիւնը հոն այնպէս մուտ գտած են, որ աս երկրին և անոր ամենէն փոքր ընկերութիւններուն անդամ անցքերը եւրոպիս դատողութեան տակ ինկած են. և ամեն հասարակութիւն անոր մէջ եւրոպիոյ համակրութիւնը կամ հակարութիւնը պիտի վաստի ան չափով՝ որ չափով որ իր բըռնած սկզբունքներն իրաւանց և ընկերութեան սկզբանցը համաձայն կամ հակառակ են : Վերջին պատերազմէն՝ ՚ի վեր չայոց մէջ չեղաւ գործ մը, չպատահեցաւ դէպք մը որ եւրոպիոյ քանի մը հրապարակական թերթերուն մէջ չխօսուեր : Գերմանիոյ անուանի լրագիր մը Զմիւռնիոյ Միութեան խափանութիւլ խորհրդածութեան նիւթը ըւրաւ: Ասանկ փոքր դէպք մը կը խօսուի Եւրոպիոյ անանկ ազգի մը մէջ՝ որն որ կը կարծուի թէ ազգին վրայ ամենէն քիչ մը տագրութիւն ունի: Ուրեմն մեր փաստերն ու պահանջմունքները բանաւոր ըլլան .քանզի դատաւորնիս լուսաւորեալ աշխարհնէ:

Հիմա Միաբանութեան պարտաւորութեանը գանքը ։ Յսինք թէ Միաբանութեան պաշտօնը թեմական և կանոնական կղերի մը պաշտօնէ, և անոր Սուրբ տեղերուն և ազգին հետ ունեցած աս եկեղեցական յարաբերութեանը վրայ կը կայանայ անոր Սուրբ տեղերուն վրայ ազատ ու շարունակ իրաւունքը : Դարձեալ ըսինք թէ Եւրուսաղէմ ազգին համար մեծ կարեսութիւն ունի, բանզի հոն է որ ազգին անկախ ու ազատ եկեղեցի մը, և քրիստոնէական

* Աս նիւթիս վրայ տես՝ Կիզը պատմութիւն քաղաքակրթութեան եւրոպիոյ : Կոռուկն աս գերազանց գործը թարգմանելով կ'առնէ : Առունենք Հայ օրագրութեան Ռուսաստանի ձիւզին մէջ ամենէն ընտիրներին մ.կ.ն. է Աւրոշիշեալ հրատարակութիւնը իրաւ ընթեռնելոյ արժանի է, և մեր ուսումնաժողովը մատքութիւնն անոր վրայ կը հաւերէնք, թէ և լեզուն Արաբական աշխարհաբանն ըստով Տաճկաստանի Հայոց համար անշափ հրապութիւն չէ, բայց օդուալ ճաշակ չի փնտենք :

ընտանիքին մէկ անդամն ըլլալն ամենէն աւելի զգալի կ'երեայ : Աս պարագաները բաւական են Միաբանութիւնը համոզելու որ, մինչեւ որ անանկ տեղոյ մը և անանկ պաշտօնի մը բարոյական ընդունակութիւնը չունենայ . իր իրաւունքը հաստատուն և ապահով չկրնար ընել : Եթէ կայ բան մը որ Միաբանութիւնն իր իրաւունքին իրաւամբ կրնայ զրկել, անոր անըդունակութիւնն է : Միաբանութիւնը թող աղէկ գիտցած ըլլայ որ, եթէ ան պաշտօնին մէջ մտաւոր ու բարոյական դաստիարակութեամբ, և անանկ եկեղեցական մարմնէ մը ժամանակին պահանջած լուսաւորութեամբը զարդարուած յաջորդներ պատրաստելու չաշխատի, օր պիտի գայ որ Հայաստանեայց կղերէն իրմէ աւելի արժանաւորագոյն խումբի մը տեղի տալու պիտի ստիպուի : Այսօր անիկա անբասիր ընող պատճառները՝ վաղը թերևս անբասիր պիտի չկայ յուսալոր միշտ միւնոյն պաշտպանները պիտի ունենայ : Բայց մենք ապացոյցներ ունինք վկայելու թէ Միաբանութեան գէթ երեւլի անդամներուն փափաքն աս մասին ազգին ունեցած փափաքին կը պատասխանէ :

Ո՞եր բոլոր խորհրդածութիւնները հետեւալ կէտերուն մէջ կը բովանդակուին :

‘Ախ’ Միաբանութիւնը հոգեոր և եկեղեցական իրաւունք մը ունի : Իրաւունք մ’ալ Ազգն ունի, որ է ստացման կամ տիրութեան աշխարհական իրաւունքը : Եւ որովհետեւ իրաւանց ապահովութիւնը անոր հետ կապուած պարտաւորութեան կատարումէն կախում ունի, կը հետեւի

Երկրորդ թէ, ինչպէս որ Միաբանութիւնն իր իրաւունքն պահելու համար չուզեր տեղի տալ ուրիշի մը իր պաշտօնին պարտաւորութեանցը մէջ միջամուտ ըլլալու ասանկ ալ ազգը իր ստացման կամ սիրութեան իրաւունքը պահելու համար, պէտք չէ որ տեղի տայ ուրիշի մը որ, որեիցէ պատճառաներով, իրեն միայն վերաբերեալ գործերու միջամուտ ըլլայ, որ է Սուբբատելուն աշխարհական մատակարարութիւնը : Բայց

Երկրորդ՝ որովհետեւ աս երկու մարմիններուն, Ազգինու Միաբանութէ մէջ ներդաշ-

նակութի մը ըլլալ հարկ է, ներդաշնակութի որ երկուքին գործողութիւններուն իրարու վասակար ըլլալուն վրայ կը կայանայ, իւրաքանչիւրը կարող է իր դիմացինէն իր շահերն ապահովնելու չափ երաշխաւուրութիւնն պահանջել, որն որ երկուքին գործողութիւնները հաստատուն և որոշ պայչ մանններու կապելով կրնայ ըլլալ :

Այս և անցեալ թուով ըսուածներով վերջապէս սա ուզեցինք ցուցընել թէ, ըստ մեզ, որչափ արդար է Միաբանութեան պատրիարքն իր մէջէն ունենալ ուզելը, նոյն չափ արդար է ազգային իրաւանց պաշտապաններուն Երուսաղէմ իբրև ազգային ստացուած ազգին ծանօթացընել ուս զելը : Ասկէ միանդամայն կը տեսնուի թէ երկու ազգային կողմնակցութեան մէջ արդար խաղաղութեան մը հիմունքը որոնք են :

Ո՞արդկային միտքն օրէնք մը ունի ուրուն բարբարոսներն անդամ բնական բերամամբ կը հնազանդին, այն է՝ պահանջում ներուն օրինաւորութեանը տեղի տալ : Չենք կարծեր թէ Հայերը մինակ աս օրէնքէն բացառութիւն մը ընելու համար ստեղծուած են : Աս այսպէս ըլլալով, ազգային իրաւանց կողմնակիցները կը պարտաւորին տեղի տալ Միաբանութէ պատրիարքն իր մէջէն ունենալու պահանջմանը . ինչպէս որ Միաբանութեան կողմնակիցներն ալ կը պարտաւորին ընդունել ազգային իրաւանց պաշտպաններուն պահանջումը թէ Երուսաղէմ իբրև ազգային ստացուած ազգին ծանօթ ըլլալու է : Աս երկու պահանջումներուն օրինաւորութիւն յայտնի է :

Ո՞ահմանադրութիւնն ազգին եկեղեցական աւանդութիւնները պաշտպանելու հետ, միանդամայն աշխարհական իրաւունքները պահանջում է աշխարհական իրաւունքները պաշտպանելուն պատասխան ունի : Եթէ վարչութիւնը Երուսաղէմի խնդրոյն մէջ ազգին աշխարհական իրաւունքը ձեռքբերելու եռանդով Միաբանութեան հոգեւոր իրաւանցը ըկրցաւ պէտք եղած մտադրութիւնն ընել, իրեն անպատութիւն չերբոր անտես եղած իրաւունքը տեսչներով տիրոջը կը գարձնէ : Միաբանութիւնը և Միաբանութեան կողմնակիցներ

ըլ, եթէ իրաւ կրօնական արտօնութեան մը Միաբանութեան հոգեոր իրաւանցը համար կը ճգնին, ազգին վերաբերութիւն ունեցող պարզապէս աշխարհական գործողութեան մը հետ գործ չունին : Միաբանութեան իրաւունքը, պատրիարքն իր մէջէն ունենալու արտօնութեամբ, ձանչուելէ, և ազգին պահանջմանը համար հաստատուն երաշխաւորութիւն տրուելէ ետքը, եթէ տակաւին ազգին աշխարհական պահանջումն իրեն զայցուի, խնդիրը կը փոխուի : Միաբանութիւնը ոչ թէ հոգեւոր և եկեղեցական արտօնութեան մը համար կռուած կ'ըլլայ, ոյլ ազգին մէ կ աշխարհական իրաւունքն իրեն սեպհականելու համար : Ան ատեն չենք կարծեր թէ հաստատուն և պատուաւոր խաղաղութիւնը կարելի է : Խաղաղութիւնը մինակ անոնց համար է, որոնք իրաւանց և օրինաւորութեան սկզբունքը կը ճանչնան, որն որ մարդկութեան սկզբունք է :

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ՕՍՄԱՆԵԱՆ ՏԵՐՈՒԹԵԱՆ

ՀՊԱՏԱԿ ԱԶԳԵՐՈՒՆ ԱՐՅՈՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ Ի՞ՆՉ
ՀԱՄԱՐ ՎՐԱՅ ԿՐ ԿԵՆԱՆ

(Տես Բ. տարի. թիւ 1 :)

Լորչագոֆի իշխանն ասաւածարկութեան հածութիւն տուաւ, ըսելով թէ, թէպէտ ինք աս խնդիրը քաղաքական տեսութեամբ չենկայտեր, բայց հաստատութեամբ կը հաւատայ թէ չկայ բան որ Սուլթանին իր տէրութիւնը կառավարելու մէջ այնպէս դիւրութիւն պիտի տայ, ինչպէս իրքիստունեայ հպատակներուն երջանկութիւնն ու գոհութիւնն աւելցը :

Տաճկի դեսպանն իմացընելով թէ Սուլթանն իր բարերար դիտաւորութիւններուն նշաններն իր քրիստոնեայ հպատակներուն համար արդէն ցուցուցած է և շարունակ կը ցուցընէ . խնդրեց որ չորրորդ կէտին վրայ ըլլալու խօսակցութիւնները մնան, մինչեւ որ կոստանդնուպոլիսէն Ալի փաշան գայ, որն որ իրեւ լիազօր դեսպան Դըրան կողմէն զըկուելու որոշուած էր :

Ութէ երրորդ նիստին մէջ Գաղիոյ և Անդ-

ղիոյ դեսպանները երրորդ խնդրոյն վերջ չտուած չորրորդին անցնիլ չուզեցին, ըսելով թէ իրենց կառավարութիւններն այնպէս ընելու հածութիւն չունին : Պուլ կոմսն աշխատեցաւ համոզելու որ, մինչեւ որ երրորդ խնդրոյն վրայ սպասուած հրահանգութիւնները դան, չորրորդին, այսինքն ըրիստոնէից վերաբերեալ խնդրոյն վրայ նախապատրաստական խօսակցութիւն մը կը նայ ըլլալ, և խնդիրը յետոյ դիւրաւ ըւծնելու կ'օդնէ : Բայց Գաղիոյ և Անդղիոյ գեսպանները կը պնդէին թէ երրորդ խընդիրը չլիցուցած չորրորդին չեն կընար անցնիլ: Վերջապէս կորչագօֆի իշխանն ըսաւ թէ աս խնդրոյն վրայ ըլլալու խօսակցութեան ուշացցուելուն վրայ չի կընար իրցաւը չյայտնել. և թէ իր աս ցաւն այնքամ սաստիկ է որչագօֆի կը տեսնէ որ աս խընդիրը խղճմանքի խնդիր մընէ, և եւրոպական Տէրութեանց պատիւը կը պահանջէ որ անոր մասնաւոր կերպով ուշագրութիւնը ըլլայ և հոգ տարուի. ուստի և պէտք չէ որ քաղաքական նկատումներու համար աս կէտին մէջ զանցառութիւն կամ թուլութիւն ըլլայ : Գաղիոյ լիազօր դեսպանը կորչագօֆի իշխանին աս գանդատանացը պատասխան տուաւ ըսելով, թէ բրիստոնէից խնդիրը Գաղիոյ կառավարութեան համար այնչափ կարեւոր է որչագօֆի բուսիոյ կառավարութեան համար : ուստի և Գաղիոյ կառավարութիւնը Սուլթանին քրիստոնեայ հպատակներուն վիճակին վրայ անտարբեր չի կընար ըլլալ. բայց որովհետեւ Ալի փաշան պիտի գայ, աւելի ըրւաւոր տեղեկութիւններ առնելու համար՝ անոր սպասել հարկ է . ան չեկած աս խնդրոյն վրայ խօսիլ անօգուտ է :

Տաճկաստանի քրիստոնեայ հպատակաց համար Գաղիոյ կառավարութեան անտարբեր չըլլալը կ'ընդունիմ, ըսաւ Լորչագօֆի իշխանը, բայց չեմ հասկընար թէ Դրան արտաքին գործոց պաշտօնէին որ պիտի գայ, ներկայ չըլլալն ի՞նչ արդելք կընայ ըլլալ որ չորրորդ խնդրոյն վրայ նախապատրաստական խօսակցութիւն մը չոկինք, քանի որ, ինչպէս Աւտորիոյ պաշտօնեայն ըսած էր, վերջին որոշում մը պիտի չըլլայ : Անատեն Լորտ Ճոն Բատէլ այսպէս խօսեցաւ .

բրիտանիոյ թագուհւոյն կառավարութիւն
նը որ միշտ կը փափաքիոր Սուլթանին կա-
ռավավարութիւնն իր բրիստոնեայ հպատակ-
ներուն հետ արդարութեամբ մարդամիւ-
րութեամբ վարուի, և իր լուստանդնուպօ-
լիս գտնուող դեսպանին ձեռքովը Դուան
կողմէն աս մասին ծշմարտապէս բարեյո-
ժար դիտաւորութիւններու ստոյդ ապա-
ցոյցներ ընդունած է, չի կրնար մեղադ-
րուիլ թէ աս նիւթիս մէջ անտարեր է :
Բայց, որովհետեւ չորրորդ կէտին վրայ յա-
րուցուած խնդիրները՝ Սուլթանին վեհա-
պետութեան իրաւունքը մօտէն կը շա-
փեն, և ասոր վրայով ըլլալու խօսակցու-
թիւններն անանկ տէրութեան մը հետ
պիտի ըլլան որն որ աս վայրկենիս մէջ Օս-
մանեան պետութեան հետ պատերազմի
մէջ է, ասանկ խնդրոյ մը խօսակցութիւնը
հարկաւ ամենափափուկ կէտեր ունի : Աս
է ան պատճառներուն մէկը՝ որոնց համար
Անդղիոյ կառավարութիւնը դէմկը կենայ
որ երրորդ խնդրոյն հետ կապուած դժուա-
րութիւնները կատարեալ չիւրացած՝ չոր-
րորդ կէտը խօսակցութեան նիւթ չըլլայ:
Վերջապէս ութերորդ և իններորդ նիստերն
անցան սա վիճաբանութիւններով թէ եր-
րորդ խնդրոյն համար հրահանգութիւն-
ները չեկած չորրորդ խնդրոյն վրայ նա-
խապատրաստական խօսակցութիւններ ըլ-
լան թէ չըլլան . և Ռուսիոյ լիազօր դեսպան-
ներուն, որոնք կ'երեի թէ չորրորդ կէտին
վրայ արևմտեան տէրութեանց դիտաւորու-
թիւններն իմանալ անհամբերութեամբ կը
սպասէին, յիշեալ կէտին վրայ խօսակցու-
թեան նախաշաւիդ մը սկսելու ջանքերը
պարապ ելան :

Ինչպէս յայտնի է, վիէնայի դեսպանա-
ժողովին մէջ երկու բանագնաց եղող կող-
մերը, Ռուսիա և արևմտեան տէրութիւն-
ները, երրորդ կէտին վրայ չկրնալով միա-
բանիլ առանց խաղաղութեան վերահաս-
տատուելուն օգուտ մը ըլլու, ժողովը ըլլ-
լուծուեցաւ :

Բայց տէրութիւնները ժողովը ըլլուծ-
ուելէն ետքը՝ ամեն մէկն առանձին շրջա-
բերականով, հանդերձ խորհրդածութեամբ
ժողովքին մէջ եղած անշքերուն համառօտ
պատմութիւնը կ'ընեին : Աս շրջաբերական-

ներուն մէջ ալ բրիստոնեից խնդրոյն վե-
րաբերեալ խիստ հետաքրքրական տեսու-
թիւններ կան :

Դաս կոմս Կեսարլուտ 26 ապրիլ 1855
հրատարակած շրջաբերականին մէջ չոր-
րորդ կէտին համար այսպէս կը խօսի :
“Մարտի 26 ին երրորդ ինդրոյն վրայ ըլլա-
լու խօսակցութիւնները, բէթրոպուրիկէն
սպասուած պատասխաններուն մինչև առ-
նուիլը, ետ մնացին : Աւատրիոյ և Ռուսիոյ
լիազօր դեսպանները կ'ուղելին որ ան միջո-
ցին չորրորդ յօդուածին, այսինքն՝ Արեւել-
քի քրիստոնեայ հասարակութեանց արտօ-
նութիւններունընութեանը սկսուի : Ար-
դէն գիտէք որ Ռուսիոյ ազգային զգացու-
մին աս խնդրոյն անանկ բարձր և անանկ
ծանր կարեսրութիւն մը տուած է, որ
հանդուցեայ կայսրը երեսփոխաններուն
պատուէր տուած էր որ անիկա ըլլալու
դաշնադրութեան պայմաններուն մէջ ա-
ռաջին կարգի պայման ընեն : Տարակոյս
չկայ թէ եւրոպիոյ բոլոր տէրութեանց
պարտքն է որ, Ռուսիոյ հետ մէկտեղ, ընդ-
հանուր քրիստոնէութեան աս հասարակաց
շահուն մեծութիւնը ձանջնան . ինչպէս որ
միաբերան խօսուում եղած է որ, եւրոպական
դաշնադրութեամբ մը, առանց դաւանութե-
խտրութեն, Արեւելքի քրիստոնեայ հասարա-
կութեանց ապագայ վիճակն ապահովուի :
Ցաւով կ'ըսենք որ Գաղիոյ և Անդղիոյ լիա-
զօր դեսպանները, իրենց արքունեաց հրա-
մանները առնելէ ետքը, աս խնդրոյն քննու-
թեանն անցնիլ չուղեցին, մինչև որ եր-
րորդ յօդուածին վերջին որոշում չտրուի :
Մարտ 29 և ապրիլ 2, ութերրորդ և իննե-
րորդ նիստերն աս ընդ գիմութիւնն ապա-
ցուցանելու և արդարացընելու պատճա-
ռաբանութիւններով լեցունեն” :

Դաղիոյ արտաքին գործոց պաշտօն-
եայ Վալէվաքի կոմսը, կոմս Կեսարլուտի
շրջաբերականին 1855 մայիս 23 տուած պա-
տասխանին մէջ վերցիշեալ խօսքերուն այս-
պէս պատասխան կուտայ : “Հոս Կեսարլ-
րուտ կոմսին արեւմտեան տէրութեանց լիա-
զօր դեսպաններուն դէմքը բած մէկ գան-
դատին կ'ուղելմատասխաննել : Կոմս Վիս-
ուլլուտ կը գանգատի թէ մենք ժողովքին
մէջ կրօնական ազատամտութեան և մար-

դասիրութեան վերաբերեալ խնդրոյ մը
(արեւելքի քրիստոնէից խնդրոյն) վրայ ա-
ռաջուց պատրաստութիւն մը ընել չուզե-
ցինք, ան որ, կ'ըսէ, մեր խօսակցութիւն-
ներուն մէջ առաջին տեղին պէտք էր ու-
նենալ և լամաւելի բացայայտ ըսեմ, կոմն
Նեասելրոտ կը գանդատի որ մենք (Գա-
ղից և Անդղից երեսփոխանները) Բարձ-
րագոյն Դրան քրիստոնեայ հպատակներուն
վիճակին պէտք եղած փութով խնդրոյ չը-
տարինք: Խօսակցութիւն մը առանց կա-
նոնի չերնար ըլլալ: և առաջուց որոշուած
էր որ չորս կէտերն իրենց կարդովք պիտի
քննուեին: 'Լախ երբոր խօսակցութիւն-
ները երբորդ կէտին գալով կանկ առին,
պատճառը մենք չէինք, այլ նոյն Ռուսի
երեսփոխաններն էին: Երկրորդ մենք ա-
նոր համար չորրորդ կէտին անցնիլ չուզե-
ցինք, քանզի Ալի փաշան Պօլիսէն գալու
որոշուած էր: Եւ որովհետև Ռուսիա աս
կրօնական խնդիրը զայրացընելով պատե-
րազմին պատճառ եղած էր, բնական էր որ
անանկ խնդրոյ մը վրայ Ալի փաշայիններ-
կայութեանը խօսուելու սկսուէր: Բաց աս-
կէ Ռուսիա աս խնդիրն առաջուց որոշուած
կերպէն տարբեր կերպով կը ներկայացընէր.
Բերդրոպուրկի կառավարութիւնը կը պա-
հանջէր. որ աս խնդրոյն վրայ պաշտօնական
(դեսպանական) պայմանագրութիւնը լայ.
և աս կերպը Դրան նուաստութիւն կը բե-
րեր, թէպէտ խնդիրը պարզապէս կրօնա-
կան արտօնութեանց վրայ էր: Անանկ պայ-
մանագրութիւն մը ետքը Դրան վարչու-
թեանը արգելք կ'ըլլար, և ելքիրն մէջ ըլ-
լալու ազդու բարեկարգութիւններն ան-
կարելի կ'ընէր: Գաղիսա և Անդղիա գիտե-
ին որ Օսմաննեան կառավարութիւնն ասանկ
պահանջման մը դէմ պիտի կենար, քանզի
անոր անկախութեանը կը դպչէր: Եւ եթէ
չորրորդ կէտին նիւթը քննելու ըլլանք,
ինչպէս որ առաջուց միաբան որոշուեցաւ,
կը տեսնենք որ Ռուսիա ամեննեին իր կողմէն
պայման մը պիտի չդնէր, տէրութիւնները
միայն բարեկամաբար խրատ պիտի տային
Սուլթանին, անիկա ալ իր հպատակներուն
նիւթական և բարոյական շահուն համար
ինքնայրդոր պիտի ընէր ինչ որ պիտի ընէր:
Ուստի վիէնայի ժողովը չէր կը նար ան պա-

հանջումներն ընել որոնք Մէնջեգոֆ իշ-
խանը կոստանդնուպոլիս ըրաւ: Տաճկաս-
տանի մէջ եղած վերջին բարեկարգու-
թիւնները, անոնք որ ըլլալու վրայ
են, բարձրագոյն Դրան արեմտեան տէ-
րութեանց խրատուն անսալու յօժա-
րամտութիւնը, աս ամենը կը ցուցընեն որ
Սուլթանին սիրու վերջին աստիճան վեհ-
անձն զգացումներու բաց է: Մինակ պէտք
է որ ան զգացումներուն պղտորութիւն
չարուի, և Տաճկաստանի քրիստոնեայ հը-
պատակներու ու բոլոր աշխարհի առջեն
յայտնի ըլլայ որ ան զգացումները Սուլ-
թանին արդիւնքն են: Վերջապէս՝ որպէս
զի աս ամեն բանները գործադրուին, հարկ
է որ Ռուսիա իր մինչեւ հիմա բանեցուցած
միջոցները մէկդի թողու, որովք մերթ օգ-
տակար բարեկարգութիւններու արգելք
կ'ըլլար, և մերթ Դրան հպատակներուն ի-
րենց թագաւորին դէմ դժոհ ըլլալու ա-
ռիթ կու տար: Չորրորդ խնդրոյն իմաստն
աս է. բայց Կոմս Նեասելրոտին շրջաբերա-
կանին նայելով՝ կ'երեւի թէ բեդրոպուրկի
մէջ բանն ասանկ հասկըցուած չէ":
Կոմս Վալէվսքի ըսել կ'ուզէ թէ, Սուլ-
թանին անկախութեանը բոնաբարութիւն
ըրած չըլլալու համար՝ տէրութիւնները ո-
րոշած էին որ քրիստոնէից համար իրենց
ընելու միջնորդութիւնն անանկ կերպով մը
ընէն, որ Օսմաննեան կառավարութիւնն ը-
նելիքը յօժար կամօք ըրած ըլլայ, և Ռու-
սիոյ կառավարութիւնն ալ ասոր հաւանու-
թիւն տուած էր. բայց յետոյ տեսնուեցաւ
որ Ռուսիա կ'ուզէր որ քրիստոնէից վիճա-
կին նկատմամբ տէրութիւնները Դրան հետ
ստիպողական կերպով վարուին:

Բեդրոպուրկի պաշտօնական լրագիրը
Մայիս 21 թուականով իր մէկ յօդուածին
մէջ Վալէվսքի կոմսին պատասխանին վե-
րոյիշեալ խօսքերուն սա պատասխանը կու
տայ:

(Հարունական թէ յաջորդ լուսուն:)